

ՄԵՐՉԱԽՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԱՐՁԱԿԸ

ՕՆՍԻԿ ԱԱՐԳԻՍԵԱՆ

1915-ի ահաւոր աղէտը կործանեց մեզ: Կոտորուեցանք, կոռ-
տորակուեցանք եւ արմատախիլ եղանք: Թուրքին եաթաղանէն մա-
զապուրծ ճողովրած բեկորները ցրուեցան չորս ծագերուն:

Նախորդ դարերուն ալ, նոյնիսկ Քրիստոսէ առաջ, ճանչեր
էինք գաղթականի կեանքը: Բայց հողը չէր սահած մեր ոտքերուն
տակէն: Մերն էր Եփրատէն մինչեւ Կուր: Մեծամասնութիւնն էինք:
Մենք էինք: Կ'ապրէինք օրուան համեմատ, յաճախ խաղաղ, մերթ
խոռվայոյզ: Կը բարձրանար մեր երդիկին ծուխը, մեր արտերուն
մէջ ոսկի կը կապէր հատիկը, հնամանները կը լեցուէին ուրախու-
թեան հեղուկով եւ մեր պապերը կ'օրհնէին նարօտը իրենց թոռնե-
րուն ու ծոռներուն:

Շարականներ կը բարձրանային երկրէն եւ շողեր կ'իջնէին
Երկինքէն, հաւատքը կը զողանջէր զանգակատուններէն եւ մտածու-
մը կը ճառագայթէր մազաղաթներէն:

Բայց մեծ եղեռնը մարեց մուխերնիս: Լոեցին զանգակատու-
ները, բզկտուեցան մազաղաթները: Քանդուեցան հոգիի ու մտքի
մեր բոլոր-բոլոր տաճարները, որոնք խաղաղութիւն աղերսած էին
դարերով: Հիմնայատակ կործանեցան ընտանեկան նուիրական օ-
հախները, որոնց մէջ կը ժմնէին գեղեցկութեան եւ ճշմարտութեան
րողբոջներ: Տապարուեցան այն բազուկները, որոնք Արեւելքը Ա-
րեւմուտքին միացուցած էին դարերով, առաջնորդած՝ քաղաքա-
կրթութեան կարաւանները, փոխադրած՝ մարդկային միտքին ա-
ռաջատար իրագործումները:

Ամայացան պապենական մեր հողերը: Մշակներու եւ մշա-
կոյթի ժողովուրդ՝ մնացինք առանց հողի եւ մշակութային կեդ-
րոններու:

Հաւանաբար հողին կանչն ու անոր կարօտն էր որ ետ տարագիրներու մնացորդացը եւ տեղաւորեց իրենց ծննդավայրերուն մէջ, Զինաղադարէն ետք: Երկու տարիէն նոյն այդ բաղմութիւնները կրկին ձեռք պիտի առնէին պանդուխտի ցուսլը, առաւել կոտորակուած, աւելի հիւծած՝ Փիզիքապէս ու նիւթապէս շնորհիւ մեծ դաշնակիցներու անսահմա՞ն հոգածութեան եւ դորշ գայլին նոր ախորժակին:

Տանջահար, ճղակոտոր, յուսաբեկ այս տարագիրները ապաստան գտան Մերձաւոր Արեւելքի, մասնաւորաբար Մուրիոյ, Լիբանանի, իրաքի եւ Յորդանանի մէջ: Դարձան Սփիւռք:

Օրակարգի հրատապ նիւթն էր ապրիլ: Ապրիլ ի գին ամէն զոհողութեան եւ կարելիութեան: Գոյատեւել: Մնա՛լ, ըլլա՛լ:

Ընթացիկ բաներ էին անօթութիւն, մերկութիւն, որբանոց, չիւղաւան, թշուառութիւն եւ մասամբ նորին:

Այս պայմաններուն տակ կարելի՞ էր մտածել գիրի, մշակոյթի, գեղարուեստի մասին, երբ տիրական էր աւուր հացի պահնջը:

Հրաշքներ չեն պատահիր մեր օրերուն: Զպատահեցան նաեւ մութ այդ ըշանին: Հիմնովին կը պակսէին մշակոյթի կարելիութիւնները պայմանաւորող ազդակները:

Աւելին՝ այս ափերուն վրայ մէկտեղուեցան Պատմական Հայաստանի եւ Կիլիկիոյ տարբեր գաւառներու բնակիչները, որոնք, ափսո՞ս, չունէին հասարակաց միութեան անմիջական բանալին, ամրապնդող գլխաւոր շաղախը – լեզուն:

Գաղղթականներու մեծադոյն մասը կու գար դաշտային Կիլիկիային, եւ; իրերու քերումով, կորսնցուցած էր առնմիկ լեզուն: Ուրիշներ եկան լեռնային շրջաններէն՝ իրենց շատ մասնայատուկ զաւառարարառուկ: Երկու պարագային ալ կը պակսէր գրականութեան կառքը առաջ տանելու միջոցը՝ լեզուն:

Զօրաւոր անձնականութեամբ վիպասանը, հաւանաբար այդ օրերուն, հայութեան նոր բարելոնէն, բարքերու, մտայնութեանց, հաւատալիքներու, ընկալչութեանց այդ խառնարանէն սեւեռէր կոռմողական վէպ մը, բայց գիրի մեր վարպետները փողոտուեր էին Այրաշի, Զանկըրիի եւ անանուն այլ անիժապարտ բագում վայրեսու մէջ, հրապարակը ձգելով տարաբախտ վարժապետներուն եւ կուսակցական գործիչներուն:

Զկային նաեւ կրթական օճախներ: Մեր գրականութեան սիրուած դէմքերը, արեւմտեան թէ արեւելեան հատուածներու մէջ, ներկայացուցչական դէմքերն էին Կեղրոնական, Պերպերեան, Սահասարեան վարժարաբաններուն. Գէորդեան, Ներսիսեան եւ Լազար-

ևան ճեմարաններուն. Եփրատ, Տարսոն, Թապըրթ եւ Անաթոլիա գոլէժներուն. Արմաշի ու Սիսի դպրեվանքներուն, Հայաստան աշխարհի մտաւորական ծանօթ օճախներուն:

Սուրիոյ եւ Լիբանանի մէջ, դաղթականութենէ առաջ, չկային հայ միտքի կեդրոններ: Չեմ անդրադառնար Երուսաղմէի եւ Զմմարի միաբանութեանց, որոնք կղերականներ հասցուցեր են, բայց ո՛չ գրողներ:

Առաջին տասնամեակը, հոս, Մերձաւոր Արեւելքի մէջ, յատկացուեցաւ տեղաւորումի, տնտեսական տանելի կացութեան ապահովումի, շրջապատի կարելիութեանց քննարկումի: Առաջնահերթ աշխատանքը յատկացուեցաւ բոյն կազմելու, տեղաւորուելու: Արմատաւորուելու գաղափարը չայցելեց բնաւ: Կը խորհէինք թէ առամեեայ կայան մըն էր, տարանցումի ջամբար՝ որոշ շրջանի մը համար: Այդպէս ալ եղաւ: Տեղական լեզուին դժուարութիւնները եւ Արեւմուտքի բազմաշնորհ հրապոյըները կարաւաններով մարդտարին Եւրոպա, Ամերիկա եւ ուրիշ հորիզոններ:

Մնացողները զօրաշարժի ենթարկեցին իրենց բոլոր կարելիութիւնները, աւելի բախտաւոր զաղութիւններ օգնութեան հասան, եւ եկեղեցիններու շուքին տակ դուռները բացուեցան մեսրոպեան տաճարներուն: Ապա՝ Աւետարանական Հայ Սքուլը, Սահակեան Բարձրագոյն Վարժարանը, Համազգային Ճեմարանը եւ Մելգոն-Լան Կրթական Հաստատութիւնը:

Տնտեսական, ազգային, մշակութային եւ կրթական մարդկում հետ քայլ պահեց մամուլը:

Սուրիոյ եւ Լիբանանի մէջ, մինչեւ 1930, գեղարուեստական արձակով գերք չեմ յիշեր: Մինչդեռ Փրանսահայ գաղութը յաջորդաբար լոյս ընծայեց վէպեր, որոնք ցարդ կը մնան որպէս թանկագին յաւելումներ մեր գրականութեան:

Այսպէս՝ Զարեհ Որբունիին «Փոքրձը», Շահան Շահնուրին «Նահանջը Առանց Երգի»ն: Ու գեռ աւելցուցէք Նիկողոս Սարաֆեանը, Վազգէն Շուշանեանը, Շաւարչ Նարզունին, Նշան Պէտրէ-Բաշլեանը, Պետրոս Զարոյեանը եւ ուրիշներ:

Բայց ատոնք, Փարիզի այդ տղաքը, Պոլսէն էին, Կեդրոնականէն կամ Պերպերեանէն: Երեսուն տարեկան էին: Հասած եւ հասունցած, լոյս քաղաքի ընտրանիին արուեստով եւ տագնապանքով խանդավառ, երբեմն անոնց ծայրայեղութեանց հակամէտ: Այն օրերուն էր, երբ պատերազմէն հիսոթափ ելլող սերունդը, դժողովն ամէն ինչէ, տարուած քանդելու մոլուցէն, Սիմընոնի վէպերէն մէկը միայն դնելու աստիճան Պուրժէի բոլոր ստեղծագործումնե-

լուսն դիմաց : Ասիկա այդ շրջանն էր որ հրոյ ճարակ դարձնել կ'առաջարկէին լուվրի գեղարուեստական բոլոր գանձերը :

Մեր տղաքը, հոս, տակաւին խնամքին տակն էին որբանոցի մայրիկներուն :

Կազմալոյծ էր լեզուն :

Զկային մշակութային օճախներ :

Գաղութը (ները) զուրկ էր գրական տիրող անձնաւորութեանց ներկայութենէն : Եւ...

Եւ պարտուած էինք : Զմոռնանք այս պարագան : Պարտուածները ուշ կը գտնեն իրենք զիրենք : Այսպէս, Ֆրանսայի մէջ, Ա. Համաշխարհային պատերազմի ընթացքին իսկ լոյս տեսած էր Հանրի Պարպիւսի «Կրակը», անկէ անմիջապէս ետք՝ Ռուան Տորժուէսի «Փայտէ Խաչերը», Ալեքսանդր Առնուլի «Կապելա»ն : 15 տարի ետք միայն Գերմանիան կը մասնակցէր պատերազմական այդ գրականութեան, երբ Ռեմարք կը գրէր «Արեւմտեամ նակատին վրայ ոչ մէկ նորութիւն» : Հակառակը եղած էր 1870-ին, երբ յաղթած էին դերմանները : Ֆրանսացիները 25 տարի ետք միայն ձայն առած էին :

Մենք պարտուած էինք անտարազելիօրէն : Այդ դառնութիւնը, զայրոյթը, բողոքն ու մորմոքը առաջին անդամ, այս գաղութներուն մէջ, մեզի մատուցուեցաւ ... բանաստեղծութեամբ : Վարուժանի եւ Սիամանթոյի յետնորդները, հազիւ ոտքի ելած, տաքութեամբ ջանացին երգել մորթուուած մեր երազները, խաչուած մեր յոյսերը, քանդուած մեր օճախները, դրախտ կորուսեալը : Ապաքինման այդ օրերուն, բանաստեղծական վաստակը աւելի, շատ աւելի կշռեց այս զաղութներուն մէջ, ի հակապատկեր ֆրանսայի եւ Ամերիկայի, ուր արձակը կ'իշխէր տիրաբար :

Եթէ զանց ընենք լրագրական, հարապարակագրական, ոգեկոչումի նուիրուած յօդուածները, գեղարուեստական արձակին առաջին արհեստաւորներն եղան քէչ թէ շատ երկրէն իրենց հետ գրական թթիմոր բերողներ, ինչպէս Փիրանեան, Տէր Ստեփանեան : Ասպա, այս հողերուն վրայ հասնող-բուանողներ, Մելգոնեանէն եւ Համազդային ծեմարանէն եկած տղաք : Օշականի եւ Շանթ - Աղբալեանի շունչէն շունչ ունեցողներ : Մանաւանդ անոնք որ դուրս եկան առանց վկայականի հաւաստիքին եւ յանձնապաստանութեան :

Տարօրինակ բայց իրաւ, «Լելակներ, Լելակներ», «Վրանենք Տակ» եւ «Մոխրաման»ին հեղինակները թերաւարտներ էին Մելգոնեանէն եւ Համազդայինէն : Աւելի ետք՝ եղած Պոյաճեան, մեր արձակին ուրիշ մէկ աշխատաւորը, մեզի պիտի գար դա՛րձեալ Համազդայինէն, եւ դա՛րձեալ ... առանց վկայականի :

Կը շարունակուէր աւանդութիւնը։ Ո՛չ մէկ վկայական ունեցած են մեր քննադատութեան ծիրանաւորը՝ Օշական եւ մեր վէտին մեծ երախտաւորը՝ Երուխան։ Կարելի է յիշել բազում անուններ արեւմտահայ գրականութեան վարպետներէն, Թէկատինցիէն մինչեւ Հրանդ։

Կարեւորը տաղանդի պահեստն է, արեան զարկը, պապերէն ժառանգած աւիշը, երազին ուժգնութիւնը, ժամանակին ձայնն ըլլալու առաքելութիւնը։

Սակայն դրականութիւնն ալ կազմակերպուած ճիզի կարօտէ։ Ան ալ պէտք ունի բեմի, գեղարուեստի միւս ճիշերուն նման, որոնք, այս պարագային, օրաթերթերն են, ամսագիրը, հանդէսները։

«Ովասիս»էն, «Զահակիր»էն եւ «Յարդագող»էն ետք՝ «Երիտասարդ Հայուհին» իր շուրջ կը խմբէ երիտասարդները, 1932-ին։ Շատ չի տեւեր, բայց ակօս կը բացուի, հերկ ու ցանք կ'ըլլայ։

Կը յաջորդեն ուրիշներ, առաւել կամ նուազ յաջողութեամբ— «Հայ Գիր», «Ծիածան», «Ակօս», «Նայիրի», «Դէպի Երկիր», «Նոր Ուղի», «Անի», «Մշակոյթ», «Ծիրակ», «Սեւան», «Կայծ», «Հասկ», «Աւետիք», «Զանասէր», «Կանթեղ», «Բաղին», «Սփիւռք», «Մասիս», «Արարատ Գրական», «Յառաջ», «Աւելին», եւայլն։

Ասոնցմէ շատեր հանդչած են արդէն, իրենց մէջ ամփոփելով վկայութիւններ մեր իմացութենէն, սաեղծումէն, նոր կառուցումներէն։ Ուրիշներ նոր ախորժներ եւ հայեացք փորձած են առանց նուաճումի. միւսները ասուակի կեանք ունեցած են եւ իրենց հետարած՝ ապրած ըլլալու հաճոյքը միայն։

Բայց, այսպէս կամ այնպէս, սատարած են Մերձաւոր Արեւելքի գրական ծաղկումին։ Տեղ տուած՝ «Հնորհալի»ներու։

Անշուշտ դեռ կային Մեծ Աղէտէն հրաշխէք իմն վերապրողները, վաւերական գրադէտներ, վստահելի առաջնորդներ՝ Զօպանևան, Թէքէեան, Օշական, Օտեան, Շանթ, Աղբալեան, եւայլն, որոնք ծիածան կը կապէին գաղութէ գաղութ։

Բայց անոնք որ «Հուրն» ունէին իրենց երակներուն մէջ եւ երազէ մը կը հալածուէին — պարպուելու համար զիրենք եռեւեփող յոյզերէն եւ ցաւերէն — չսպասեցին մէկու մը հովանաւորութեան։ Ո՞վ լուր զրկեց Սարդիս Ապտալեանին, որ երկրաչափի իր վկայականը ծալլէր, անդլիական վարժարանի իր ապահով ամպիոնը ձգէր Պուրմանայի բարձունքին՝ իջնելու համար Դպրելանք, հայերէն աւանդելու։

Սփիւռքի արեւմտահայերէնը շատ բան կը պարտի Վահէ

Վահեանին, Անդրանիկ Մառուկեանին եւ Սիմոն Սիմոնեանին։ Առաջինին ճշգրտութեան սիրահար, մեկնակէտն ու նշանակէտը նոյն պարունակին մէջ ամփոփելու ձգտող լեզուն, երկրորդին արագ ու հոսանուած զնացքը, երրորդին հաւասարակշուած նախադասութիւնը իրենց մէջ ունին ուսանելի շատ բաներ։

Բայց այս լեզուին ակադեմական բժախնդրութեամբ մաքրողն ու գործածողը Բենիամին Թաշեանն է, Վէմունին, որ փարաւոնեան խստութեամբ կը հսկէ մեր մեծասաքանչին մաքրութեան։ Միւս անունը Մանուկ Արսլանեանն էր, որուն շատ բան կը պարտի աճպարարներու եւ մաքսանենդներու ճեռքերուն մէջ տուայտած մեր լեզուն՝ այդ աղտերէն եւ կեղսերէն մաքրուելուն համար։

Լեզուէն ետք եւ զայն դործածող արուեստագէտներուն անցնելէ առաջ, անհրաժեշտ է որ կատարեմ ճշգում մը, գտնեմ ընդունելի սահմանում մը։

Ինծի համար գրադէտ է ան որ կրցած է կեանքը գիրին փոխադրելու արուեստի ընթացքին կերտել տիպարներ։ Տիպար՝ մասնայտուկ հոգեբանութեամբ, կամ ընդհանուր հոգեխառնումին խտացումը հանդիսացող։ Ընդհանուր կամ մասնակի՝ կարեւորը տիպար ստեղծելն է։ Այդ ստեղծիչը կը կոչուի գրադէտ։ Իսկ միւսը, որ բարք, մտայնութիւն, մտածում, կեանքի շերտ կամ պահ կը ներմուծէ՝ կը կոչուի գրող։ Մէկը արուեստագէտն է, միւսը՝ արհեստագոր։

Այս լոյսին տակ՝ գրադէտներ են Սեղա, Արեգ Տիրազան, Յակոբ Մնացակի, Անդրանիկ Մառուկեան, Եղ. Պոյաճեան, Եղ. Տարօնեան, Սմբատ Փանոսեան, Տիգրան Վարժապետեան, Վահրամ Մավեան, Սիմոն Սիմոնեան, Գէորգ Աճէմեան, Միհրան Տէր Մտեվանեան, Զաւէն Պիպեռեան։

Սեղա հոգեկան բեկումներու տակ մոլորած, ահաւոր աղէտին կամ անբախտութեան մը տակ կքած կիներուն կեանքի փախուաը սեւեռած է։ Երազային է, դաղափարապաշտ, բանաստեղծական մթնոլորտով ծանրաբեռն, կեանքի բարսխումին քիչ ունկընդիր։ Մելոտրամ է, բայց թիփեր կան։

Արեգ Տիրազան կը բերէ տարրեր աստուածներու, իմացական նոր ըմբռնումներու եւ մարզանքներու երկրպագուները։

Մնձուրին լայն եւ հարազատ, մտերմիկ եւ գեղեցիկ գիծերով բերած է դիւղը։ Ճիշդ է որ արդէն գրող էր 1920-էն առաջ, բայց գրադէտ դարձաւ երրորդ եւ չորրորդ տասնամեակներու մէջ։ Զինք գետ չեն ճանչնար բաւարար չափով։ Ցածախ շատ աւելի կը կշռէ քան գիւղագիրը։

1917-25-ի մեր կեանքը լեցնող որբերը, տիպարացած, կը զտնէք «Մանկութիւն չունեցող մարդիկ» հատորին մէջ։ Ճեպել Մուսացին (Այնձարցին) եւ Սասունցին, այլ խօսքով լեռնականներու, կամ քաղաքի մէջ ճենճերող լեռնականներու ներաշխարհը սեւուած են Պոյաճեանի, Սիմոնեանի եւ Աճէմեանի հատորներուն մէջ։

Ասոնք գիւղադիրներ չեն։ Այլ գիւղացիի հողեկանին հետախոյզները, քաղաքացիի գրականութեամբ։

Եղ. Տարօնեան ուսումնականներ (ուսանող, ուսուցիչ, գործիչ) սեւուած է։ Մշակած է նաեւ մանկական զրականութիւն։ Ունէր կարելիութիւն լաւազոյն վէպերէն մին կտակելու, կապելով երկբրը Արտասահմանին, բախելով երկու հողերանութիւն։ Պատմական վէպին լաւազոյն փորձարկուներէն պիտի ըլլար, բայց չունէր ախորժ երկար ատեն սեղանին առաջ գրիչ շարժելու։

Միհրան Տէր Ստեփանեան գրախոտ կորուսեալին անմար կարուով մղկացողն է։ Այրող կարօտ մը, որ այնքան գեղեցկութիւն, զունազեղութիւն եւ հրայրք կը հոսեցնէ իր տողերուն մէջ։ Եթէ ուրիշ որեւէ երկ ճաւած իսկ չըլլար, պիտի փրկուէր իր այնքան հիւթեղ «Զէյնէպ»ով։

Քաղաքակրթութեանց մեծ ոստաններուն մէջ իրենց հայութիւնը կը հալեցնեն «Հայու բեկորներ»ը։ Գիտնականներ կան որոնք կը հետամտին մամութի ոսկորներ դանել, դասաւորել։ Վահրամ Մավեան հայու բեկորներ որոնած է ի սիրուս աշխարհի, հակած է անոնց վրայ, լացած է իր ժողովուրդին կողմէ, անոնց մահուան եւ երբեմն թաղման ժամուն։ Նոր սեռ մը մեր գրականութեան մէջ, առանց զրական խոշոր յաւակնութեանց, բայց թանձր իրապաշտութեամբ։

«Զառիքափին վրայ», այսինքն՝ ձուլուելու ուղին բռնածները փնտուեցէք Տոքթ։ Տիպրան Վարժապետեանի մօտ, ինչպէս ժողովրդական ողջմութեան եւ ասպարէզի (բժկութիւն) թեքնիքին միջեւ բանտուած առանապահար բժշկի դէմքը։

Սմբատ Փանոսեանի հանդարտ պատումը կը յաջողի մարդեր մասնատելու, հողեվիճակներու հասնելու, մարդկային այլազանիութիւններ արձանագրելու։

Սիմոնեանի, Աճէմեանի եւ Փանոսեանի պատմուածքներուն եւ վէպերուն մէջ խշխացող, արիւնող տաքութիւն մը կայ։ Երկրէն եկող մնացորդաց անանուն տուայտանքը, նոր կեանքին հետ չկարենալ շաղուելու եւ նոր ոճով չկարենալ ապրելու տրաման։ Ապա՝ հայմաթլոս չկարենալ դառնալու տառապանքը։ Ատկէ՝ թիփերը կը

պահեն միամտութիւն մը . յուղիչ եւ ձախորդ են ի սկզբանէ՝ նոր կեանքի նոր մթնոլորտին անհամապատասխան իրենց հոգեբանութեամբ :

Փանոսեանի եւ Աճէմեանի պատմուածքները բոլորովին ներհակ ուղղութեանց կը հետեւին, գիտեմ : Բայց այդ ուղղութիւններու վախճանական կէտերը մօտիկ են իրարու : Զրկուածներու բախտը կը միանայ տեղ մը :

Զաւէն Պիպեռեան շուկայիկ մարդուն որսորդն է, ստորին ախորժակներու արտայայտիչը, եղծանած սէրերու նկարիչը :

Այս խումբին մօտիկը կը կենայ Արմէն Դարեան, որ նոր օրերու նոր մարդուն, սփիւռքի սրսփուն, ճակատագրէն իսկ զարնուած հայուն երգիչը պիտի հանդիսանար ապահովաբար, եթէ ձեւէն աւելի խորքին իյնար նայուածքը : Ոճի փայլատակումէն աւելի վերլուծումի գործիք դառնար լեզուն :

Անմիջական զուգահեռ մը, օրինակ, Արմէն Դարեանի եւ Տոքթ . Տիգրան Վարժապետեանի միջեւ, նախապատութիւնը պիտի տար Դարեանին, որպէս արուեստագէտի . կեանքի խոհական քննիչի եւ հասարակ իրերն ու իրողութիւնները գրականութեան վերածողի : Ունի լայն պաշար, մարդերու հոգիին հասնելու արագութիւն, փոքրիկ հարցերուն ընդմէջէն իսկ ընկերային կարեւոր խնդիրներու հասնելու հասունութիւն : Բայց, մինչ Վարժապետեան բնադրօրէն կը հասնի թիվեր ստեղծելու առաւելութեան, Դարեանի մօտ արուեստի խնամքով առաջ տարուած ճարտարանքները չեն հասնիր նկարագրիներ սեւեռելու տիրապետումին :

Արիս Շաքէեան, որ ունէր պատմումի վարպետութիւն, հեքիաթին հրաշքը, իրականէն անիրականի միջեւ երթեւեկ, պահերու երազայնութիւն, չյաջողեցաւ, այսքան առաքինութիւններով, ախար ստեղծել, ինչպէս հիւզանդ Եղիայեանը, որ մտերմիկ խօսակցութեանց, ընդհանրացումներու, տեղային մտայնութեանց եւ բարքերու փրկումին ջանադիր է, չի յաջողիր տիպարայնացնել իր հերոսները, բայց կը ձգտի տարազել կեանքի իմաստաւորումին :

Գեղամ Սեւան, Անդրանիկ Նաճարեան, Երուանդ Կոպելեան, Պողոս Սնապեան, Սարգիս Վահագն, Յարութիւն Զատկի, Վարդան Կոմիկեան համակրելի գրողներ են, որոնք յաջողած են հայու ըգդայնութենէն, աւանդութիւններէն, երազներէն տախտակ փոխադրել մեր արձակին :

Զաւէն Վրդ . Զինչինեան, Ստեփան Շահպաղ, Հայկ Ժամկոչեան, Գեղարդ, Արշակ Գազանձեան, Լեւոն Շահոյեան, Լեւոն Գառնէն գիտեն պատմել, թիվավարել նիւթին մէջ, բայց նաւորդը չեն բաց ծովերու :

Արամ Սահակեան, Մ. Իշխան, Լեւոն Վարդան, Հրանդ Գանգրոսնի, Գուտցի Միքայէլեան վէպեր ճարտարապետած են, բայց չեն հասած վիպասանը բնորոշող բախտաւորութեանց :

Պարոյր Մասիկեանի զուարթախոհ գրականութիւնը անկասկած պիտի փրկուէր միանդամայն ընդմիշտ, եթէ յաճախ չնօսրանար գաղափարը, շթեթեւնար նիւթին մատուցումը : Երգիծանքը առատօրէն կը հոսի իր էջերուն մէջ, բայց չեմ գիտեր ինչ մը կայ որ դեռ կը պակսի զինք երգիծաբաններու կարկառուն ներկայացուցիչը դարձնելու այս սերունդին, այս ժամանակաշրջանին պիտի ըսէի :

Սոնա Տէր Մարգարեան-Թնկըրեան կը յաջողի հոգեվիճակ-ներու եւ փաթեթիք պահերու կարկառներ սեւեռել, բայց փուլ կու գայ ընդհանուր կառուցուածքին մէջ, հակառակ անոր որ դիտէ զարգացնել նիւթն ու ինքզինք :

Ատրինէ Տատրեան դեռ կը շարունակէ պոլսական հին թերթօնը : Երբեմն կ'ուրուանան Արշամ Տատրեանի խոհական, իմացապաշտ փնառուուքները, որուն դէմ կը բռնեն Եղ. Սիմքէչեան եւ Եղիչէ Այվազեան :

Եղ. Սիմքէչեան ամենէն գեղադէտ զրողն է թերեւս ՊՇԱՊ, 1935-ական թուականներէն սկսեալ, բայց հատորի տակ մտած չըլլալը պատճառներէն մին է որ զինք չճանչնան արտասահմանի գրող եւ ընթերցող շրջանակները :

Գեղարուեստական դրականութիւն մշակող յիշեալ արուեստագէտներուն կէսը, աւաշ՝, դեռ չէ տիրացած մայրենի լեզուին օրէնքներուն, նրբութեանց : Ոմանց գրչին տակ կը հեծեծէ մեր մեծասքանչը, մինչ նոր թափ ու թոփչք կը ստանայ ան, երբեմն արուեստի կը բարձրանայ Հրաչ Քաջարենցի, Գերսամ Ահարոնեանի, Յովհ. Աղպաշեանի, Տիգրան Ոսկունիի եւ Ժիրայր Նայիրիի մօտ, որոնք խմբադրական առօրեայ տրտութիւններու ընդմէջէն ժամանակ կ'ունենան զայն խնամելու եւ գեղեցկացնելու : Մինչդեռ արուեստագէտներն են որ պիտի ընէին այդ գործը :

Եթէ գրական վերահսկիչ մարմին մը ըլլար, հաւանաբար շատերուն արգիլուէր հայերէնը չարչարել :

- Մեր արձակը նոր ազդեցութիւններ կը ած է արեւելքէն եւ արեւմուտքէն :

- Արեւելքէն՝ ընաւ : Խակ Արեւմուտքէն խուլ արձագանգներ միայն կան : Անկերպարան, մթնշաղային :

- Որոշ գրողներու մօտ զգալի ազդեցութիւններ կան հայրենի լեզուէն եւ գրողներէն : Թեմայի եւ մշակման կերպով իսկ :

Կապկումներ չեն, այլ ենթարկումներ։ Հայրենիքի դրական ստեղծագործութիւնները հետզհետէ կը տիրեն։ Եւ բնական է։ Արեւմտահայ դօրաւոր անհատականութիւններ պիտի ըլլան որ սիրելով հանդերձ հայրենի իրենց հոգեղբայրներն ու դրչեղբայրները, մնան անմտա՝ իրենց արուեստին կնիքով։

Արտասահմանի արուեստագէտը աւելի հնարաւորութիւններ անի շրջանի մտահոգութիւնները – տնտեսական, քաղաքական, ընկերային, փիլիսոփայական – ներմուծելու մեր արձակին մէջ, որպէս ժառանդութիւն հետազայ սերունդներուն։ Փորձեր կան, կը սպասուի պտղաբերումի։

ARMENIAN PROSE WRITING IN THE MIDDLE EAST

ONNIG SARKISSIAN

Armenian literature in the Arab Middle East is at present about 50 years old.

Onnig Sarkissian, in this article, discusses the Armenian prose in the Arab Middle East and makes a general survey of works of known writers presenting their literary world and their success in the field. The writers he presents are: Seza, Arek Dirazan, Hagop Mentzouri, Antranig Zarougian, Yetvart Boyajian, Simon Simonian, Sempad Panossian, Kevork Ajemian, Zaven Biberian, and others.